ՎԵՐՋԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Տարտանէլի մէջ

Բարիզ, 24.— (Մակլոյ դիւանէն) Ֆրանսական պաշտօնական զեկոյց մը կը նկարագրէ Կելիպոլիի կռիւներուն միջոցին Ֆրանսական Զոռավներուն եւ Օսար զօրագունդին մէկ սուինաւոր փայլուն յարձակումը, որ տեղի ունեցաւ երեկոյեան ժամը 6ին կատարեալ յաջողութեամբ: Ֆրանսական աջակողմին դիմաց գտնուող դիրքերը 10 վայրկեանի մէջ յարձակումով գրաւուեցան: Զեկոյցը կ'աւելցնէ թէ հակառակ կռուին յուսահատական հանգամանքին, Ֆրանսացիք գերիներ առին որոնց մէջ սպաներ ալ կան: Յաջողութեան ամենէն նշանակելի կէտը Քէրէվէս-Տէրէի ձորին վրայ իջնող դիրքին գրաւումն է, զոր Թուրքերը ամիսներէ ի վեր յուսահատօրէն կը պաշտպանէին: Ռ.

Արեւելեան ձակատէն

Բեղրոկրաս, 24.— Զեկոյց մը կը ծանուցանէ թէ Ռուսերը Լէմպերկը պարպեցին երեքշաբթի եւ կը շարունակեն իրենց նոր հակառին վրայ քաշուիլ: Երկուշաբթի Լէմպերկի ուղղութեամբ թշնամին յարձակողականը կասեցուցին, եւ յաջորդ առաւօտ՝ կատաղի կռիւներու շնորհիւ, որոնց միջոցին թշնամին ապարդիւն յարձակումներ գործեց ծանր կորուստներ կրելով, կրցանք յառաջանալ Զօլֆիով խաղաքին ուղղութեամբ: Այն ատեն որոշեցինք պարպել խաղաքը: Ռուս հեծելազօրքը վերջին յարձակեցաւ թշնամւոյ վրայ եւ սուրի անցուց 3 դասակ Ռավառուսքի աշխարհազօրեան կողմը: Տնիէսթրի շուրջ կռիւը կը շարունակուի. Ռուսերը 1000 գերի առին սուինաւոր կռիւով մը: Ռ.

Արեւմտեան ձակատէն

Բարիզ, 24.— Զեկոյց մը կ'ըսէ թէ Արրասի հիւսիսակողմը՝ հետեւակազօրքի խանի մը գործողութիւններ եւ Շամբանիի մէջ ակնկնեռու պայթումներ եւ հրացանաձգութիւն տեղի ունեցան: Վերին Մէօզի վրայ գերմանական յարձակում մը եւ մը ջուեցաւ, մինչդեռ Ֆրանսացիք Լորէնի մէջ գերմանական 2 ամրութիւն գրաւեցին:

Իտալական ձակատէն

ՖՐԱՆՖԵԻԻՏԱԼԵԱՆ ՄԵԾ ՅՈՅԺ

Բարիզ, 24. — Ալբոր Թրօքատերոյի տաճին մէջ Ֆրանսիւիտալական մեծ ցոյց մը տեղի ունեցաւ ընդ նախագահութեամբ Պ. Բուանքարէի: Խօսեցան՝ Տէօանէլ, Ս. Բիւօն, Իտալ. դեսպան Թիրօնի եւ ուրիշներ: Դեսպանը փաստերով հաստատեց թէ Աւստրիա հանիցս ուզած էր Պալքանեան հաւասարակշռութիւնը խանգարել, բան մը որուն միշտ ընդդիմացած էր Իտալիա: «Այժմ եզրակացուց, միակ կարելի լուծումը Դաշնակիցներուն յաղթանակն է որ պիտի ապահովէ ազգութեանց սկզբունքին եւ միջազգային արդարութեան վրայ ամրապէս հիմնուած խաղաղութիւնը:» Հ.

Հռոմ, 24.— Ամբողջ հակասին վրայ կռիւը շատ աւելի սաստիկ կը դառնայ: Մեծ եւ միջին չափերով հրետանին գլխաւոր դերը կը կատարէ: Թշնամին բազմաթիւ տեղեր գիշերային յարձակումներ փորձեց, բայց չի կրցաւ մեր կողմէ գրաւուած հողամասերը վերատին գրաւել: Երեկ Աւստրիացիք Ֆրայօֆելի վրայ հակայարձակումներ գործեցին, բայց եռ մղուեցան մեր հրետանիին եւ ոմբարձակներուն՝ հարիւրաւոր դիակներ ձգելով կռիւին վայրը: Զեկոյց մը կ'ըսէ թէ Աւստրիացիք Վերին Իզոնցոյի վրայ ծանր հրետանի մը գետեղելու վրայ են: Ռ.

Հռոմ 24. — Թշնամին անօգուտ կերպով յարձակեցաւ Մոնթէբիանօի, Բալկրանտի եւ Ֆրէսքաթիէրի վրայ որոնք երեկ գրաւած էին: Ֆրայօֆելի դեմ կատարուած կատաղի յարձակումները եռ մղեցինք: Թշնամին 200 դիակ ձգեց պատերազմի դաշտին վրայ: Հ.

ԱԴՐԻԱԿԱՆԻ ՀՍԿՈՂՈՒԹԻՒՆԸ

Բարիզ, 23. — Իտալական նաւատորմը ստանձնեց Ադրիական ծովուն անմիջական հսկողութիւնը, ինչպես կը յայտարարէ Ֆրանսացի ընդհ. հրամանատարը որ այս առթիւ զոյեսը կ'ընէ վերջին 10 ամսուան միջոցին այս շրջանին մէջ գտնուող Ֆրանսացի նաւազներուն տկունութեան:

մէջտեղի աշտարակէն կայմի պէս դուրս ելած է. երբ ընդծովեան իր խորասուզուած վիճակին մէջ «տեսնալ» կ'ուզէ՝ քիչ մը կը մօտենայ ջուրին մակերեսին եւ միայն այդ périscopeը ջուրէն վեր հանելով՝ հրամանատարը պարզապէս աչքը այս գործիքին վարի ծայրը կը դնէ, որուն մէջ յատկապէս շինուած խոշորացոյցներ եւ հայելիներ կան: Այսպէսով անիկա դիւրութեամբ կը տեսնայ ծովին եւ նոյնիսկ հորիզոնին վրայ դրտնուող ամենափոքր նաւերը, մինչդեռ ինքը ամբողջովին ջուրին տակը կը մնայ, ջուրէն դուրս ձգելով միայն այս բարակ խողովակը որ 2 կամ 3 մէթր բարձրութիւն ունի: այսքան պզտիկ խողովակ մը անոյշին ծովին վրայէն տեսնալը՝ աւելորդ է ըսել թէ պարզապէս անկարելի է:

Այն ծովերը որոնց յատակը շատ խորունկ չէ, ինչպէս օրինակի համար Հիւսիսային Ծովը, շատ յարմար են ընդծովեաներու գործունէութեան: Այդ պարագային, ընդծովեանները կրնան իրենց ջրամբարներուն մէջ շատ աւելի ջուր առնելով մինչեւ ծովի յատակը իջնալ եւ այնտեղ նստիլ, այսինքն հանգչիլ, եւ ամբողջ գիշեր մը հոն անցընելէ վերջ առաւօտն նորէն վեր ելլալ իրենց քանդումի գործը շարունակելու համար:

Ընդծովեային արագութիւնը՝ երբ ջուրին վրայէն քալէ՝ ընդհանրապէս 14—15 մղոն կ'ըլլայ, եւ տակէն քալած ատեն՝ 8—10 մղոն: Սակայն անգլիական G կարգի պատկանող ընդծովեանները որ այս պահուս շինուելու վրայ են, աշխարհիս ամենէն արագ ու մեծ ընդծովեանները պիտի ըլլան. իրենց արագութիւնը պիտի ըլլայ ջուրին երեսէն 24 մղոն եւ ջուրին տակէն 18 մղոն: Պիտի ունենան 1500 թօնս տարողութիւն երբ ջուրին տակը ըլլան: Dieselի մեքենաներուն ձիաւ ուժը 6500 եւ ելեքտրական մեքենաներունը՝ 2400 պիտի ըլլայ: Այս նաւերը պիտի կրնան 2800 մղոն տեղ երթալ ջուրին վրայէն առանց կենալու, իսկ պիտի կրնան 900 մղոն շարունակ ծովին տակէն երթալ՝ առանց վեր ելլալու: Իրենց երկայնութիւնը պիտի ըլլայ մօտաւորապէս 70 մէթր: Իբր զէնք պիտի ունենան 8 հատ 21 մատնաչափոց թորփիլարձակ խողովակներ, 2 հատ 4 նոց թնդանօթներ եւ 52 նաւաստի:

Վերջացնելու համար՝ ըսենք որ ընդծովեան մարտանաւերուն ամենէն հրաշալին ու ամենէն վտանգաւորն է:

Յաջորդ յօդուածով պիտի տեսնանք ընդծովեային դերը նաւային պատերազմի պատմութեան:

ԵՐՈՒԱՆԴ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

ՌՈՒՍԱԿԱՆ ՅԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Կովկասեան բանակին Սպայակոյտը Յունիս 10 թուով կը հրատարակէ երկայն պաշտօնական զեկոյց մը որ հետեւեալ կերպով կը պատկերացնէ Մայիս և Յունիս ամիսներուն մէջ Հայաստանի ճակատին վրայ տեղի ունեցած պատերազմական գործողութիւնները:

Պաթումի եւ Կարսի շրջան. — Թուրքերը և իրենց անկանոն զօրքերը բոլորովին դուրս հանուեցան Պաթումի և Կարսի սահմանակից շրջաններէն:

Ռուսական յարձակողականը այնուհետեւ առաջ տարուեցաւ Թուրք սահմանագլուխին վրայ, Ճորոխի աջ եզերքը, ինչպէս նաեւ Թորթումի գետակին ճակատին վրայ:

Այս խիստ լեռնոտ շրջանին մէջ՝ Ռուս զօրքերը, թէեւ ստիպուած էին յառաջանալ հազուադիւտ շաւիղներ միայն ունեցող ճակատի մը վրայ և յաճախ բոլորովին ճամբայ չունեցող վայրերէ, և անցնիլ անմերձենալի գագաթներէ, քալելով թանձր ձիւնին վրայէն, այսուամենայնիւ քայլ առ քայլ վանեցին Թուրքերը իրենց զօրեղապէս ամրացած դիրքերէն, և Յունիս 4ին արդէն բոլորովին տիրացած էին հին սահմանագլուխին և Ճորոխ ու Թորթում գետերուն միջև տարածուող ամբողջ հողամասին:

Բայց Թրքական ուժերուն դէմ տարուած զանգուածը կեդրոնացած և ամրացած էր Արսօսդ, Նամբէրլի եւ Քամուս գիւղերուն կողմը: Անոնք անմատչելի լեռներու վրայ խիստ զօրաւոր բնական ամուր դիրքեր գրաւած էին և այդ դիրքերը աւելի ամրացուցած էին մէկ քանի կարգ խրամատներով և մարտկոցներով: Ռուս քաջարի զօրքերը Յունիս 4ին գրոհ տալեն այս դժուարամատչելի դիրքերուն վրայ և Սիվրիչայի հովտին մէջ յանկարծական յառաջխաղացութեամբ մը ձեռք անցուցին Թրքական ամրոց Թիւնելներուն առաջին դիծը, և յետոյ, հինգ օրուան կատաղի մարտերով մը մի առ մի գրաւեցին միւս դիրքերը: Շաւիղներէ անցնելով, թնդանօթները իրենց ուսերուն վրայ փոխադրելով, մինչև 10.000 ոտք բարձրութիւններու վրայ մագլցելով և յաճախ սուինով յարձակում գործելով՝ անոնք յաջողեցան ետ մղել Թուրքերը՝ որոնք կանխաւ կազմակերպուած իրենց պաշտպանական գիծերուն շնորհիւ յաջողական դիմադրութիւն մը ցոյց տուին:

Արտօսդը գրաւուեցաւ Յունիս 6ին և Խը՝ Շին: Այս երկու տեղերը բազմաթիւ գերիներ բռնուեցան, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ պաշար, ռազմամթերք և հեռագրի ու հեռաձայնի կայմածներ:

Օլթիի շրջան. — Մայիս 18ին Ռուս զօրքը Օլթիի ուղղութեամբ յաջող յարձակումներ գործեց:

Թուրքերը ջանացին ետ առնել Զինճաչէրայի մօտ իրենց կորսնցուցած դիրքերը բայց ետ մղուեցան:

Օլթիչայի հովտին մէջ քոչաքները կատաղի յարձակումով մը Թրքական ազգամթերքի կարաւան մը գրաւեցին, անոր ընկերակցողները սրէ անցնելով:

Ուրմիոյ շրջան. — Թուրքերը այս շրջանին մէջ խալիլ պէյի հրամանատարութեան տակ զօրաբանակ մը կեդրոնացուցած էին որ Ապրիլի 26ին յարձակեցաւ դէպ ի Տիլման յառաջացող Ռուս յառաջապահներուն վրայ: Հակառակ Թուրքերուն Թուական ջախջախիչ առաւելութեանը, ռուսական յառաջապահ զօրքերը հերոսական դիմադրութիւն մը ըրին և քայլ առ քայլ նահանջեցին դէպ ի Մուխանիրի բարձունքը՝ Տիլմանի հիւսիսակողմը. միւս կողմէ ռուսական ուժերուն կարեւոր մասը կը մօտենար Մուխանիրի:

Մայիսի 1ին, Թուրքերը ընդարձակ ճակատի մը վրայ վճռական յարձակողական մը փորձեցին Մուխանիրի ռուսական դիրքերուն վրայ. բայց երկու օրուան կատաղի կռիւէ մը վերջ եւս մղուեցան և երրորդ օրը Ռուսերն էին որ անդիմադրելի յարձակողականի մը սկսան:

Թուրքերը մեծ կորուստներ կրելով՝ ստիպուեցան պարպել Տիլմանը, լքելով իրենց մթերքի կառքերը և դաշտային հիւանդանոց մը իր բոլոր պաշտօնեաներով, ու իրենք ապաստանեցան կանխաւ ամրացած իրենց լեռնային դիրքերը:

Տիլմանի յաղթութենէն վերջ, Ռուսերը որոշեցին ոչ միայն հոն գործող Թրքական ուժերը ջախջախել, այլ և Վանայ և Ուրմիոյ ծովերուն միջև դրտնուող ամբողջ Թուրք զօրքը պարտութեան մատնել ու ցրուել:

Ռուսական ձախ թեւը այս կերպով ընդհանուր յարձակողականի ձեռնարկեց երեք ուղղութեամբ. առաջին, հիւսիսային կողմէն՝ Ալաշկերտի և Տիատինի հովիտներուն ուղղութեամբ դէպ ի Մանազկերտ. երկրորդ՝ հիւսիսային-արեւելեան կողմէն և արեւելքէն՝ դէպ ի Վան. և երրորդ՝ հարաւէն (Դավրէժէն) դէպ ի Ուրմիա՝ նպատակակէտ ունենալով Ուրմիոյ ծովին հարաւային կողմը շրջապատել:

Ալաշկերտի հովիտէն դէպ ի հարաւ Մուրաս Զայի (Արածանի) հովիտը յառաջացող զօրասիւնը նեղը ձգեց բազմաթիւ Քիւրտ հեծեալ զօրագունդեր որոնք անկարգ վիճակի մէջ փախան դէպ ի հարաւ:

Մայիս 11ին, Ռուս քաջաքները կատաղի յարձակումով մը գրաւեցին Մանազկերտը՝ Մշոյ սանճակին մէջ. միեւնոյն օրը ռուսական ուրիշ զօրագունդ մը կը գրաւէր Բաղնոցը, որմէ վերջ Ռուս հեծելազօրքը այլ և այլ ուղղութեամբ հետախուզութիւններ կատարեց, ամենուրեք թշնամին ետ մղելով:

Մայիսի 17ին, Ռուս զօրքերը գրաւեցին Արճեսը, Վանայ լիճին հիւսիսային եզրը կարեւոր կէտ մը՝ ուր գտնի Վան յառաջացող միւս զօրասիւներուն հանդիպելու:

Մայիս 18ին, Թուրքերը, որոնք Աւլաշկերտի հարաւ արեւմտեան կողմը կար գիւղը կեդրոնացած էին, յարձակում գործեցին Աւլաշկերտի ուղղութեամբ. Ռուս զօրքերը թողուցին որ Թուրքերը մօտենան և յանկարծ անոնց դէմ թնդանօթի ու խորտակիչի կրակ մը բացին, մինչեւ հեծելազօրքը երկու կողմէ անոնց վրայ յարձակում՝ կը գործէր Թուրքերը մեծ կորուստներով նահանջեցին Կոր. և Ռուս զօրքերը յառաջանալով քանակեցան Տերքի առջև՝ Թրքական դիրքերուն դիմացը:

Մայիս 22ին, Թուրքերը ստուար զօրասիւն մը դրկեցին Տիատինի և Սալտուսի ճամբով ռուսական ձախ թեւը պաշարելու համար, բայց ռուս հեծելազօրքը չուտով բախտնոցին հասնելով՝ ձախ թեւի ուժերուն մէկ մասին հետ միասին յարձակեցաւ անոնց վրայ, մինչ ռուս հրետանին ուժգնաբար քաջասիրտ քոչաք զօրագունդերուն այս կատաղի յարձակումին: Թուրք զօրագունդը, չարաչար պարտուած, սկսաւ փախչիլ և ամբողջ օրը հալածուեցաւ հեծելազօրքէն:

Միեւնոյն ժամանակ, Տերքի առջև գտնուող Թուրք զօրքերը՝ այս պարտութեան հետեւանքով փութացին պարպել իրենց դիրքերը և իրենք ալ նահանջեցին:

Վերջապէս, յունիսի 4ին, ճակատամարտ մը վերջ, Ռուսերը գրաւեցին Ալճուվազը՝ Վանայ ծովին հիւսիս-արեւմտեան կողմը, և այս կերպով Աւլատալեռնաշղթային և Վանայ ծովին հիւսիսային եզրին մէջտեղ գտնուող բոլոր շրջանը, ինչպէս նաեւ Մշոյ սանճակին Թուրքերու կողմէ պարպուած մէկ մասը՝ Մանազկերտ քաղաքով միասին Ռուսերուն ձեռքը ինկան:

Այս ճակատամարտներուն մէջ պարտութեան մատնուած Թուրք զօրքերը պահեստի 33րդ զօրաբաժինին կը պատկանէին, իրենց հետ ունենալով բազմաթիւ Քիւրտ հեծելազօրք:

Ընդհ. Հաւաքանակոչութիւն

Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Հովանաւորութեամբ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

ՅԻԼԻՊԷԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՉ ՄԱՍՆԱՒՈՒՄԸ

Ֆիլիպէին	Լէջ
Տեարք՝ Փոխադրեալ	5890
Մկրտիչ Ազպահեան, Յակոբ Գ. Փափազեան, Տիգրան Ե. Պօյաճեան՝ 70ականէն	210
Առնակ Սիւնկիւճեան	60
Արմենակ Մ. Թովմասեան, Գրիգոր Ս. Դաւիթեան, Թագւոր Հ. Ստեփանեան, Մինրան Տամլամեան՝ 50ականէն	200
Մինրան Պամամճեան, Յովհաննէս Գ. Մեսրոպովիչ, Նուպար Մազլումեան, Ռոմ (Կ.), Ռոկիան Նալչաճեան 40ականէն՝	200
Տիկին Ազնիւ Ե. Փափազեան	30
Եղբարք Կարապետեան	30
Աբրահամ Թօփաքպաշեան, Արշակ Թիւթիւնճեան, Դանիկ Թիւթիւնճեան, Գրիգոր Պըլտիկեան, Գրիգոր Վարդանեան, Դաւիթով և Մինասեան, Թագւոր Գ. Հինալեան, Թագւոր Ս. Հինալեան, Ժողէֆ Գանիարեան, Խաչիկ Թագւորեան, Կարապետ Սարգիսեան, Մհռ. Մանուկ Գրիգորեան, Յակոբ Պէղեան, Յարութիւն Փաղարճեքչեան, Ներսէս Կ. Գոզանճեան, Ռոմ (Ս.), Ռոմ (Ս.), Սանփան Փափազեան՝ 20ականէն	360
(Շարունակելի)	6980

ԿԱՐԵՒՈՐ ԶԵԿՈՅՑ

Գահիրէի եւ շրջակայից ազգայիններուն համար

Գահիրէի մէջ «Արեւ»ի հետ ո՞վ է գործ ունեցողները, ինչպէս նաեւ բաժանորդ գրուիլ փափաքողները կրնան դիմել Հ. Բ. Ը. Միութեան կեդր. գրասենեակը. 33 Rue Madabegh, Caire, առաւօտեան ժամ 9—1 և կէս օրէ վերջ ժամ 4—7: Նամակով՝ B. P. 1079:

ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱԶԳ. ՇԱՀԵՐՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ

Բժշկապետ Բ. Նաւասարդեան որ Կովկասի մէջ ընդհանուր յարգանք կը վայելէ իբրև վաղեմի ազգասէր և ուղղամիտ գործիչ մը, հետեւեալ նամակը ուղղած է «Մշակ»ի.

«Պօլսոյ Նուպար փաշայի ձեռքով զեկավարված ամէն մի ազգային գործին վերաբերելով միանգամայն անվերապահ և լի յոյսով ու հաւատով, ի թիւս օրոց և այսօր ազգային դիտակցութեանը ուղղած կոչին Ազգային ճաշերի պատեպանութեան նպաստելու Ֆոնդ կազմելու մասին, այսու խնդրեմ ընդունել իմ լուման 10 rուբլի։»

Ալեքսանդրօպոլի մէջ վախճանած է Տ. Գեորգ ֆոնֆ. Մկրտումեան որ հանրային ու զրական օգտակար գործունէութիւն մը ունեցած ։ Իր մահը ընդհանուր վիշտ պատճառած է Կովկասայոց։

ՎԻՐԱՒՈՐ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ՄԷՋ

Պարբերաբար ամէն առաջ պատրաստութիւններ տեսած և կառավարութեան ալ տեղեկացուցած էր պատերազմի մէջ վիրաւոր զինուորներու գարմանումին համար։ Ինչպէս կը յիշուի, այս նպատակաւ հիւանդապետութեան դարձիայ ներ հաստատուեցան Պոլսոյ զանազան տեղերը, և վիրակալներուն անունները ալ հաղորդուեցան կառավարութեան։ Այս անգամ վիրաւոր զինուորներու Գալլիս փոխադրութեան առթիւ Պարբերաբերանը այս գործնական վարժութիւն ստացողները պիտի հրաւիրէ՝ նուիրելու իրենց ջանքը և այս նպատակաւ նպաստամատոյց մարմիններու կողմէ ալ պիտի ըլլան կարեւոր աջակցութիւնները։ Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութիւնն ալ զինուորներու գարմանին և հանգստութեան համար կարելի միջոցները գործադրելով, այս պարագան Հոգաբարձութեան կողմէ հաղորդուած է Պարբերաբերան։ Հիւանդ զինուորներուն 150 անկողին յատկացուած է Ազգ. Հիւանդանոցին մէջ։ Հոգաբարձութիւնը վիրաւոր զինուորներու գարմանին աւելի ուշադրութիւն ընծայելու համար, որոշած է առ այժմ ոչ և նոր հիւանդ չընդունիլ, բայց ի բացարձակ անտէր և ընդունելութիւնը ստիպողական հիւանդներէն։ Խառն ժողովը Հիւանդանոցին նիւթական օգնութեան միջոցներ գտնելու համար հարկ եղած խորհրդակցութիւնը պիտի կատարէ։

Թիւզանդիոն 20)4(915

Ս. Պարբերաբերը կարեւոր հրամանագիր հաղորդելէ յետոյ Հիւանդանոցի հոգաբարձութեան՝ վիրաւոր զինուորներու գարմանին համար, այս օրերս անձամբ պիտի այցելէ, մօտէն տեղեկութիւն ստանալու համար անոնց առողջական վիճակին վրայ։ Արդէն Հոգաբարձութիւնը պէտք եղած զոհողութիւնը կ'ընէ այս նպատակաւ։ Մտադրութիւն կայ դիմում ընելու Թաղային մարմիններուն՝ որ Հոգաբարձութեան ստանձնած այս պատասխանատուութիւնը դիւրացնելու համար ընծայեն պէտք եղած աջակցութիւնը։ Տարակոյս չկայ որ ամէն անհատ իր կարողութեան սահմանին մէջ դիւրութիւն մը պիտի տայ Հոգաբարձութեան, որ այսքան կարեւոր պարագաներու մէջ ստանձնած է դժուարին պարտականութիւն մը։ Իզմիրի Առաջնորդարանը եղած ազդարարութեան վրայ, 50 անկողին տրամադրուած է զինուորներուն համար և քաղաքին զինուորական հիւանդանոցին մէջ դարմանուած հիւանդներէն 50ը ղրկուեր է Ազգ. Հիւանդանոց։ Առնուազն տեղեկութեանց համաձայն, կէլիպոլուի հայութիւնը իր կողմէ հարկ եղած խնամքը նուիրած է վիրաւոր զինուորներուն դարմանին համար։ Ժողովուրդէն ամէն գասակարգ, անձնուիրութիւն ցոյց կուտայ այս նպատակաւ և վիրաւորներու հանգստութեան համար կարելի խնամքը ի գործ կը դնէ։

Թիւզանդիոն 22)5(915

ԵԴՈՒԱՐԴ ԹՈՒՐՇՈՒՃԵԱՆ

Եդուարդ Թուրշուճեանի կորուստը սր տեղի ունեցած է Յունիս 22ին գիշերը Գահիրէի մէջ, խորունկ վշտի արձագանգ մը գտաւ։ Աղեքսանդրիա ուր հանգուցեալը երկար տարիներ ապրած ու գործած և անջնջելի յիշատակներ թողած է։

Թուրշուճեան կ. Պոլսոյ Օրթաքէօյ թաղի զաւակ՝ Շիշմանեանցներու, Վասիլեանցներու, Փորթոգալցիներու, Շնորհքեանցներու և Մալխասներու այն ազնիւ սերունդէն էր՝ որոնք Հայ-Լուսաւորչական և Հայ-Կաթոլիկ հասարակութեանց միջև յաւէտ անբաժանելի միութեան կամուրջը դարձնեցին, Պէշիկթաշլեանի «եղբայր եմք մենք»ը անխարականութեան և ազգային գաղափարի անխախտ սիւներուն վրայ անկորնչելի իրականութեան մը վերածելով։

Եդուարդ Թուրշուճեան Աղեքսանդրիոյ մէջ ծանօթ սահմանադրական պայքարին ամենէն անկիզ, հաստատամիտ և ամենի ախոյեաններէն մին հանդիսացաւ։ Անդամ մը որ կիրքերը լռեցին և տեղական ազգային կեանքին մէջ սահմանադրական բնականոն համերաշխութիւնը հաստատուեցաւ, իր հետապնդումներուն անկեղծութիւնը, իր դիտումներուն ազնուութիւնը և իր բացարձակ անշահախնդրութիւնը բարձրօրէն գնահատուեցան նոյն իսկ անոնցմէ որոնց դէմ երբեմն անողոք և անմերող դտնուած էր։ Թուրշուճեան սկզբունքի և համոզումի մարդ էր գերազանցապէս։ Ձշմարիտ ազգասէր մը, որուն սակայն կանուխէն պակաս էր աւիթը հայրենասիրական աւելի վեհագոյն մարզերու մէջ յայտնագործուելու։ Գործի ասպարէզը սրուն մէջ փայլուն կարողութիւններով օժտուած անխոնջ աշխատող մը հանդիսացաւ, և ընտանեկան կեանքը ուր օրինակելի ամուսին մը ու որդեսէր հայր մը էր, իրեն անհնար կը դարձնէին տատնձնելու ազգ. աւելի ծանր պարտականութիւններ։ Չէր սիրէր ստանձնել դործ մը՝ որուն պիտի չկրնար ամբողջովին նուիրուիլ, գոր չպիտի կարողանար անթերի և խղճմտօրէն կատարել։

Գործի ասպարէզին մէջ փայլուն յաջողութիւններու ետեւէն իր կրած մեծագոյն ձախարդութիւնները իրենց հակառարուածը ունեցան իր առողջութեան և իր բարոյական կորովին վրայ, այնպէս որ Գահիրէի Թուրշուճեանը կարծես տուներն իր միայն Աղեքսանդրիոյ Թուրշուճեանին, մնալով հանգերձ միշտ նոյն անկեղծ, անաչառ և յարգելի անձը մինչև իր մահուան օրը։

Մեր անկեղծ և խորունկ ցաւակցութիւնները՝ հանգուցեալին այրիին, զաւակներուն և ազգականներուն, ու յարգանքը՝ իր յիշատակին։

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ Ի ՆՊԱՍՏ ԿՈՎԿԱՍԻ ԴԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Ի նպաստ Կովկասի գաղթականներուն սարքուած վիճակահանութիւնը տեղի ունեցաւ կէրակի (20 Յունիս 1915) երեկոյ ժամը 9ին, Հայ Ազգ. Սրահի մէջ, ընդ հսկողութեամբ յատկապէս կազմուած Յանձնախումբին և ի ներկայութեան երկսեռ ազգայիններու։

Շահեցան հետեւեալ 23 թիւերը։

362	421	731	896	1022	1038	1045
1086	1145	1349	1477	1514	1663	
1690	1794	1905	2078	2116	2207	
2245	2604	2733	2894։			

Քանի՞ երեք կտոր զա՛զան արժէքաւոր պարգևները կը գտնուին Հ. Բ. Ը. Մ. Միութեան կեդր. Գրասենեակը, 33 Մատաղէի փողոց, ուր անոնք ամիջապէս պիտի յանձնուին վերոնշեալ թիւերով տոմսակները ներկայացնող անձերուն, մինչև յառաջիկայ Յունիս ամսոյ վերջը։

Այդ պարմանաժամէն վերջ մնացեալ պարգևները Հայ Ազգ. Սրահին մէջ աճուրդով պիտի վաճառուին ի նպաստ նը պատակին։

ՀԵՌԱԳՐԱԼՈՒՐԵՐ

Յարտաւէղի մէջ

Ամսոյ 19էն 21ի գործողութեանց պաշտօնական տեղեկագիրը.—

Յունիս 19, երեկոյեան ժամը 7-8 մուրքերը 780 պայթուցիկ ռումբեր նետեցին մեր ձախ թեւի խրամատներուն վրայ, և տեսանք որ կը համախմբուէին յարձակելու համար, թէև չհամարձակեցան և յարձակումը հրետանիի կրակի փոխուեցաւ։ Ժամը 7.30ին մեր վաշտերէն մէն յարձակեցաւ Թրքական խրամատներուն վրայ. բայց առանց յաջողութեան։ Թուրքերը իրենց հակայարձակումին միջոցին հետատուեցան այն վատանգաւոր զառիվայրին վրայ զոր իրենցմէ առած էինք ամսոյս 4ին։ Մեր զինուորները ի վիճակի չէին կորսնցուցած խրամատին վերատին գրաւելու։ Յետ Բօյալ Սքօթը Վօլքէսթրի զօրաբաժնէն գասակի մը հետ օգնութեան փութացաւ։ Այս յարձակումը ճարտարութեամբ կազմակերպուեցաւ և փայլուն կերպով վերջացաւ։ Գերիները կ'ըսեն թէ թուրքերը կ'ապասէին որ իրենց պայթուցիկ ռումբերը մեզ բոլորովին պիտի հանէին մեր դիրքերէն և շատ յուսախաբ եղան մեր զինուորներուն վրայ անոնց ըրած փոքր աղէտութեան համար, թէպէտև խրամատները մեծապէս վնասուած ըլլալին։ Միայն մէկ վաշտի գիմաց 300 դիակ համրեցինք։ Կը կարծուի թէ այս կռիւին միջոցին թուրքերուն կորուստը հազարի չափ է։

Ամսոյս 22ին հետեւեալ զեկոյցը ստացանք.—

24 ժամուան շարունակական կռիւ մը վերջ կարեւոր յաջողութիւններ ունեցանք։ Ինչպէս ասկէց առաջ տեղեկացրած էինք՝ ամսոյս 4 ի կռիւը մեր կեդրոնին կարեւոր յառաջացումներովը վերջացաւ, որոնց սակայն չի կրցան հետեւիլ մեր երկու թեւերը նկատելով որ մեր կողերուն Թրքական դիրքերը, բնականէն զօրաւոր և ուժգնօրէն ալ ամրացուած էին։ Երէկ ժամը 4.30ի միջոցները Զօրավար Կոհոռ յարձակողականի սկսաւ Բէրեվ Տէրէն եղերող հակայարձակումներով Տէրէն եղերող հակայ ամրութեանց դէմ։ Կէսօրին Ֆրանսական երկրորդ զօրաբաժինը յարձակումով դրաւեց Ֆրանսական դիրքերուն դէմ դտնուող Թրքական երկու շարք խրամատները, ինչպէս նաև հռչակաւոր «Փասուլեալը» ամրոցը իր յարակից փշոտ թելերով և հաղորդակցութեան խրամատներով։ Ֆրանսական առաջին զօրաբաժինը իր ուժակողմին վրայ ուժգին կռիւով մը գրաւեց իր դէմը գտնուող Թրքական խրամատները։ Բայց հակայարձակումը այնքան զօրաւոր եղաւ որ ստիպուեցան նահանջել։ Կրկին յարձակումով մը վերջապէս գրաւեց նոյն դիրքը։ Բայց երկրորդ մնդամ ըլլալով վերջին պարպեց զայն։ Թրքական ձախակողմին ամրակոծումը վերսկսաւ և նոսկին յարձակման նման, անպլիական Հօվիցեր թնդանօթները օգնեցին Ֆրանսական հրետանիին։ Երեկոյեան ժամը 6ին սանտները յաջող յարձակումով մը 60.) հարատ երկարութեամբ Թրքական խրամատ մը գրաւեցինք։ Հակառակ դիշերը և մանաւորապէս առաւօտեան ժամը 3.30ի միջոցին տեղի ունեցող կատաղի հակայարձակումներուն, բոլոր գրաւած դիրքերնիս պահեցինք։ Թշնամւոյն կորուստները ծանր են։ Թուրքերուն ուժ տալու համար եկած վաշտին տեղը երեւան հանուեցաւ։ Օգնութիւն մը կողմէ և տակաւին չպատրաստուած՝ վանուեցաւ մեր 75նոց թընդանօթներէն։ Ֆրանսական վերջին քանակին երիտասարդներուն (որոնք միջին հաշուով 20 տարեկանէ աւելի չեն) ռանդն ու անվեհերութիւնը ամենուն հիացում կը պատճառեն։ Կռիւին միջոցին Ֆրանսական «Սէն Լուի» դրամատարը օգտակար ծառայութիւններ մատուցի՝ ասիական եղերքին թուրք մարակոծները ամրակոծելով։*

Լոնտոն, 22.— Դաշնակից օդանաւորդները վերջին տասնեղան Տարտանէլի վրայ և ասիական եղերքի գերմանական հրետանիին վրայ առաջեր նետեցին։ Մ.օ.

Լոնտոն, 22.— Այս երեկոյ Աթէնքէն հասած լուրեր կ'ըսեն թէ ամիսէ մը ի վեր Թուրքերը գերմանական ռումբ չեն ստացած, որովհետև Պուլկար և Ռումէն կառավարութիւնները չեն թոյլատրեր որ ռումբ կամ ուրիշ ռազմանիւթ իրենց հողէն անցնելով մինչև Թրքական սահմանագլուխը երթայ։ Մ.օ.

Լոնտոն, 23.— Ներքին գործոց նախարար Թալէաթ պէյ հրամայեց որ Պոլիս փոխադրեն Էսքիշէհէր Սուլթան Սէլիմ մզկիթին հին ձեռագիրները։ Մ.օ.

ԹՈՒՐՔԵՐԻՆ ՄԵԾԱԾՍԻԿՈՒԹԻՒՆԸ

Տէտէ-Աղաճ, 10. — Պոլսէն կը ծանուցանեն թէ այս քաղաքին զինուորական թանգարանին տնօրէնութիւնը հետեւեալ ազդը հրատարակեց. «Հանրութեան կը ծանուցուի թէ Կէլիպոլուի մէջ Աբը Պուրնուի ճակատամարտին միջոցին ուր 20,000 թշնամի ծովը թափուեցան և խեղդուեցան՝ մեր հերոս զինուորներուն կողմէ սուինաւոր յարձակումներով առնուած 700 անդլ. միթրայէօզներն և 300 ֆրանս. թնդանօթները պիտի ցուցադրուին Թանգարանին օտար ճիւղին մէջ՝ անմիջապէս որ թընդանօթները վերջանան։» Հակառակ պաշտօնական մամուլին կողմէ այս ազդին տրուած խանգաւառ մեկնութիւններուն՝ սոյն Թրքական մեծ յաղթութիւնը բոլորովին սկեպտիկ կը թողու ժողովուրդը։ Թէպէտ ամէն օր նոր յաղթութիւններ կը ծանուցուին, բայց ժողովուրդը ամէն օր կը հաստատէ թէ թնդանօթին ձայնը երթալով աւելի որոշ կը լսուի։ Հետեւաբար, ճիշտ է որ թընդանօթները կը մոռնան, բայց ոչ թէ գրաւուած և թանգարանի համար բերուած թնդանօթները...։

ՍԻՒ ԾՈՎՈՒ ՄԷՋ

Լոնտոն, 22.— Սիւ Ծովուն մէջ ռուս յածանաւ մը Էրէյլիի մօտ Թորպիլանարեց և ընկղմեց Թրքական մեծ շրջենաւ մը և բարձաթիւ առագաստանաւեր։

Արեւելեան ձակատէն

ԼԷՄՊԷՐԿԻ ԳՐԱՒՈՒՄԸ

Ամսթերտամ 13.— Պերլինէն տրուած զեկոյցի մը համաձայն Լէմպէրկ գրաւուած է երէկ կէս օրէ վերջ ուրբաթական զինուորներու կողմէ։ Դիշերը աստղիացիք նամանաւանդ յարձակեցան քաղաքին հարաւային ամրութիւններուն վրայ։ Ռավտուսքայի մօտ և դէպի արեւմուտք կացութիւնը որ և է փոփոխութիւն կրած չէ։ Սանի շրջանին մէջ և վերին Վիսթուլայի ձախ եղերքին վրայ ռուսերը կը նահանջեն։ Ռ.

Ամսթերտամ, 23.— Վիեննայէն զեկոյց մը կ'ըսէ թէ Լէմպէրկ առաջիկայ կրկրորդ քանակին կողմէ գրաւուած է։ Ռ.

Բուգրոկրատ, 23.— (Պաշտօնական) Շավլիի շրջանին մէջ թշնամւոյն ետեւի կողմը գործող մեր ձիաւորները Պուչաչի մէջ կարեւոր փոխադրակառքեր գրաւեցին և թշնամի քարմաթիւ խումբեր, խաղարիներ և գասակներ սրի անցուցին։ Յանկարծակի կերպով անցանք Թանէվ գետակը Օսուքաչ մօտ և սուինաւոր յարձակումով մը ոչնչացուցինք թշնամի վաշտ մը։ Մեր հետեւակազօրքը Տնդէսթերի շրջանին մէջ յարձակմամբ գրաւեց ամրացուած դիրքեր։ 3500 դերի և ինթրայէօզներ առինք։ Թշնամին նահանջեց Տնդէսթերէն անդին և գետին աջ եղերքին վրայ հալածուեցաւ մեր խաղանիներէն։ Հ.

Արեւմտեան ձակատէն

Բարիզ, 23. — Արբասի շուրջ տեղի ունեցող կռիւներուն միջոցին Գերմանացիք անպէս կոթուածներ կը կրեն աղ օրդիւն հակայարձակումներ գործելով։ Արկոնի արեւմտեան կողմը շատ կատաղի կռիւներ տեղի ունեցան որոնց միջոցին մեր ձեռնտուութիւնը գործածուեցան, մինչդեռ մեր շրջանիներուն մէջ թշնամին մեծաքանակ ռազմամթերքներ՝ առանց հետեւակազօրքի յարձակում գործելու։ Ֆրանսացիք կը յառաջանան Վերին Մէօզի վրայ։ Լօրէնի մէջ թշնամին պահեստի ուժեր բերաւ։ Ֆրանսական յառաջացումը կասեցնելու համար, բայց Ֆրանսացիք զանոնք ամէն տեղ ետ մղեցին և գերիներ առին։ Գերմանական օդանաւ զօրք եկաւ նաև վաժի մէջ։ Թշնամին քանի մը ժամուան մէջ 4000 ռումբ նետեց 200 մէթր տարածութեան մը վրայ և յաջողեցաւ կարճաւոր յառաջացում մը ունենալ։ Գերման յարձակողականը ջախջախուեցաւ փայլուն հակայարձակումով մը։ Ֆրանսացիք Ալզասի մէջ Սօնտէրնախը գրաւեցին։ Ռ.

Լօնտոն, 23.— Աբրասի հիւսիսակողմը «Լաբիւրինթոս» կոչուած տեղւոյն բոլոր դիրքերը Ֆրանսացիք գրաւեցին։ Նաև վերին Մէօզի մէջ անունք վերագրաւեցին իրենց կորսնցուցած խրամատները։ Մ.օ.

Լօնտոն, 24.— Գերման պաշտօնական զեկոյց մը կ'ընդունի թէ Գերմանացիք Ֆէշի աջ եղերքին վրայ քաշուած են։ Մ.օ.

Բարիզ, 24.— Կը ծանուցանեն թէ Մօրկանի և Բարիզի Ռոչիլա տան մէջ համաձայնութիւն գոյացած է Ամերիկայի մէջ հարիւրին 5ով 250 միլիոնի ֆրանսական փոխառութիւն մը հրապարակ հանելու համար։ Հ.

ԼՐՏԵՄՆԵՐԸ

Լոնտոն, 23. — (Մամլոյ դիւանէն) Միւլլէր լրտեսը հրացանի քանուեցաւ Լոնտոնի աշտարակին մէջ։

Լոնտոն, 23. — Կարգ հարցաքննութիւնէ մը վերջ Ռոզէնթալ որ լրտեսութեան յանցանքով ամբաստանուած էր, Վիլինկթոնի զօրանոցը տարուեցաւ ուր պիտի գտնուի այսօր պատերազմական ատեանի մը կողմէ։ Ռ.

Իտալական ձակատէն

Հռոմ, 23.— Մօնթէ Նէրօի մէջ մեր Ալպեան զօրքերը թշնամի կարեւոր ուժեր ետ մղեցին, ծանր կորուստներ պատճառելով։ Իզոնցոի վրայ մեր գրաւած դիրքերը ամրացուցինք։ Հ.

Հռոմ, 22.— Օժանդակ յածանաւ մը ուժգին հետազնդումի մը վերջ Միջերկրականի մէջ դերի քանոց քարշուղ բեռցած աւստրիական յուղենաւ մը որ ընդծովեանները պարենաւորման կը ծառայէր։

ՏԵՂԱԿԱՆ ԳՐՈՆԻԿ

Ն. Բ. Սուլթանը 500 ե. ո. ղրկեց Աղեքսանդրիոյ կառավարիչին՝ անպարծներուն քանուելու համար։ Նոյնպէս 50 ոսկի ղրկեց Էլ Մուսաթ Էլ Խալամիա բարեգործական ընկերութեան։

Թուրք գեղեցիկ. — Մասնաւոր երկաթուղով մը 150 թուրք գերիներ ղրկուեցան Գահիրէ երեքշաբթի առաւօտ։ Բոլոր առաւել կամ նուազ վիրաւոր գերիները եգիպտական կարմիր Մահիկի հիւանդանոցը ղրկուեցան։

Ոգելից ըմպելիներու դիշերուան ժամը 10էն վերջ վաճառումին արգելքը սկսաւ գործադրուիլ չորեքշաբթի դիշերէն ի վեր։ Այս պատճառաւ շատ մը գինետուններ և սրճարաններ դոց կը մնան, իսկ անոնք որ բաց են, ինչպէս նաև սինեմաներն ու երգեցիկ սրճարանները, դրաւոր յանձնառութիւն տուած են 10էն վերջ ոգելից ըմպելիք չծախելու համար։

ՀԱՆԴԷՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ

Պօղ. Ազգ. Վարժարանի մանկապարտէզի ամավերջի հանդէսը տեղի պիտի ունենայ յառաջիկայ կիրակի, Յունիս 29 ժամը 3.30ին, վարժարանի շրջափակին մէջ։

Կը խնդրուի Հայ հասարակութենէն և ծնողքներէն որ հրաւիրագրի տեղ ընդունելով գայս, հաճին ճիշտ ժամանակին ներկայ ըլլալ և քաջալերել մանուկները։

Տնօրէն՝ Մ. ԺԱՄԿՈՉԵԱՆ

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ Տպարան
Մ. ՏԱՄԱՏԵԱՆ
Imp. Economique - Alex.

000081

ԳԷՈՐԳ ԻՓԷԿԵԱՆ

Ծխեցէք



Սիկարէթները

ԿԸ ՇՄԱԽՈՒԻՆ ԱՄԷՆ ՏԵՂ.

ՆԷՇԸՆԼԷ ՊԱՆՔ ՕՖ ԷՃԻԲԹ
(National Bank of Egypt)

Դրամագլուխ Անգլ. Ոսկի 3,000,000
Պահեստի գումար » » 1,300,000

Կեդրոնատեղի՝ ԳԱՀԻՐԷ — Մասնաճիւղ՝ ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Գործակալութիւններ՝ Ասիուտ, Առուան, Պէնհա, Պէնի-Սուէֆ, Շէպին-էլ Գոմ, Տամանհուր, Միմիէ, Բոռ-Սաիտ, Սուաքիմ, Սոհակ, Թանթա, Զակազիկ, Մուսքի (Գահիրէ), Լուքսոր, Բոռ-Սուտան ու Լսնտոն

Կը կատարէ դրամատանց յատուկ բոլոր գործառնութիւնները

ՏՕՐԹ ՂԱԶԱՐՈՍ ԱՐԹԻՆԵԱՆ
ՎԿԱՅԵՆԱԼ ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

ՄՈՒՍՔԻ, ՇԱՐԱ ՊԷՅՆ ԷԼ ՆԱՀՏԷՅՆ ԹԻՒ 10, ԳԱՀԻՐԷ
ԹԷԼԷՓՕՆ, ԹԻՒ 35-37

Հիւանդներ կ'ընդունի առաւօտեան ժամը 8էն մինչև իրիկուան ժամը 7ը։

Ակռաները կը մաքրէ ու կը քաշէ առանց ցաւի։ Ակռաներու համար ոսկիէ, քառչուէ կամ Ամերիկեան վերջին գիւտ եղող ուրիշ տեսակ նիւթերէ քուրօն կը շինէ առանց զսպանակի կամ քիմքի վշայքան մը դնելու։

Բոլոր գործերը մաքուր եւ խպճի մտօք կը կատարուին։

Մարդ կանչին մէջ անգամ մը ծախսելով կ'ազատի ակռաներու անտանելի ցաւերէն եւ հանգիստ կ'ապրի։

Գիները խիստ չափաւոր են։ Մասնաւոր ակռայի դէպքեր ալ կը ղբրուին։

ԲԱՍԹԵԼ ՆԱԼԹՇԷՐ
(PASTILLES NALTHER)

ՀՐԱՇԱԼԻ ԴԵՂԱՀԱՏԻԿ

Հացի՝ չափ կարեւոր ամէն անձի համար

Գնդութիւն ունիս թէ փորհարութիւն, ստամոքսի տկարութիւն թէ անմարսողութիւն, ջերմէ կը տառապիս թէ անքունութիւնէ, հարբո՞ւած ունիս թէ յօդացաւ։

Գործածէ՝ եւ պիտի օգտուիս անպայման։

Դարման է՝ 34 տեսակ, հիւանդութիւններու, որոնք մանրամասնուած են յայտարարին մէջ, որ կը գտնուի իւրաքանչիւր տուփի հետ

Գիներն են ըստ ածան Ե.Ղ.
Տփիկը (որ կը պարունակէ 67 հատ) 10
Տուփը (որ կը պարունակէ 3 տփիկ) 20

Թղթատարով առաքման համար պէտք է միասին ղրկել նաեւ երկու ղրշ.։

Ամերիկեան այս գեղահատիկը պատրաստուած է յայտնի բոյսերու եւ արմատներու հիւթէն եւ օգտակարութիւնը հաստատուած է բժշկական կաճառներէ։

Անձնապէս փորձէք եւ օգտուէք վերջ միայն ստանձնած է Եգիպտոսի ընդհանուր ներկայացուցչութիւնը՝։ ԴԱՐԱՊԵՏԵԱՆ ԹՈՎՄԱՍ, *որուն կարելի է դիմել, փոքր թէ մեծաքանակի համար, անձամբ կամ քարտ փոստալով հեռաւոր հասցէին*

82, Rue Guinenet Charkas (Boulac)
c)o Ecole Arménienne
B. P. *1079* Le Caire (Egypte)

ՊԱՆՔՈ ՏԻ ՌՕՄԱ
Banco di Roma

Հաստատեալ 1880ին

Դրամագլուխ, 200,000,000 *ֆրանք ամբողջապէս վճարեալ*

ԸՆԴՀ. ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ — ՀՌՈՄ

Կեդրոնավայրք. — *Բարիզ, Ճէնովա, Նաբոլի, Թուրինո, Ֆիորէնցա, Աղեքսանդրիա, Կ. Պոլիս, Պարսէլոն, Գահիրէ, Մալթա, Սփրիկեան Տրիպոլիս*

ՄԱՍՆԱՃԻՒՂ

Ապպա
Ալպանօ Լացիալէ
Արէզցօ
Ամէցցանօ
Պէնեվոսի
Պրաչիանօ
Մանֆէ Քաֆինի
Գանէլլի
Գասքէ Նուսվօ
Գորնէլօ Թարքուինիօ
Տէրնա
Ֆուրա Սապ
Ֆէրմօ
Ֆոսանօ
Ֆրասքաթի
Ֆրոսինոնէ
Լուքրա
Մօնտուլի
Մօնպանշ
Օրսիլիէլլօ
Օրվիէթօ
Բալէսթրինա
Բինէրոլօ
Սիէնա
Սուպիաքօ
Թարքակոնէ
Թիվոլը
Թորրէ Անունցիաթա
Վէլլէթրի
Վիարէճճիօ
Վիթէրպօ

ՊԱՆՔՈ ՏԻ ՌՕՄԱ Կ'զբաղի ամէն տեսակ սեղանաւորական գործողութիւններով, այսինքն արժեթղթերու վրայ ավանս, Եւրոպայի եւ Եգիպտոսի կարեւոր բաղաքներուն՝ իրայ փոխոգիր, չէք եւ վէքրը տր ըրէտի։, հեռագրաւ վճարումներ, Եգիպտոսի եւ Եւրոպայի վրայ պարտատուրիներու գանձում, կտրոններու եւ վիճակահանութիւնէ շահուած գարգեւներու գանձում, Եւրոպայի եւ Եգիպտոսի մէջ պօրսայի հրահանգներու գործադրութիւն, Արժեթղթերու պահպանութիւն, Ապրանքներու պահպանում եւ ավանսի գործողութիւն։

ՊԱՆՔՈ ՏԻ ՐՕՄԱ Կ'ընդունի դրամական աւանդներ, ուզուած ատեն կամ որոշ ժամանակամով վճարելի։

ՊԱՆՔՈ ՏԻ ՐՕՄԱ օտարականներու համար յատուկ մասնաճիւղ մը բացած է Մօնթէրաթինօի համբաւաւոր ջերմուկները, ուր ամէն տեսակ սեղանաւորական դիւրութիւններ կ'ընծայուին յաճախողներուն։

ԽԵՂՃՈՂԱԿԱՆ ՍԵՂՈՒԿ

Մասնաճիւղ Աղեքսանդրիոյ — 9 Ֆրանք փոստոց

ՄԵԾ ԳՈՐԾԱՏՈՒՆ ԾԽԱԽՈՏԻ
եւ Եգիպտական սիկարէթներու

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵՂԲԱՐՔ

ՉԱԿԱԶԻԿ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Համբաւաւոր են իր Ապունիկմա (Ասոր) Ծխախոտները եւ Սիկարէթները

ՕՖԷԼ ԱՏԱՆՆ
Շարա Մօհամէտ Ալի, թիւ 12
(*Օրոցի-Պաքի վրայի շինիը, Ա. յարկը*)
Սեղմակատար՝ ՌՈՒԲԻՆ ՊԱՏԻԿԵԱՆ

Պատիւ ունինք ծանուցանելու յարգոյ հասարակութեան թէ 15 Մայիսէն սկսեալ մեր Սիքքէ-Կէտիա պանուոց դասնօթ ԱՏԱՆՆ պանդոկը փոխադրած ենք վերը նշանակեալ հասցէին։

Ներկայ պանդոկիս շէնքը, իր կեդրոնական դիրքով եւ ընծայած առողջապահիկ ամէն առաւելութիւններով, ինչպէս եղեկտրական լոյս, տաք եւ պաղ ջուրի բաղնիք եւն. սահմանուած է ամէնապժուարահաճներն իսկ գոհացնելու։

Գիները խիստ չափաւոր, Ե. Ղ. 6 ի. 8։

Ամսական վարձակալնելու դիւրութիւնչի պայմաններ։

ԹՆԱՑՈՂԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ
Շարա Ապու Տարար թիւ 16
Սեղմակատար՝ Մ. ՏԱՄԱՏԵԱՆ

Կ'ստանձնէ ամէն տեսակ տպարանական գործերու պատրաստութիւնը, Գիրք, Տետրակ, Հաշուեցուցակ, Նամակագրութիւն, Այցետոմս եւն. չափաւոր գիներով։

Ցանձնարարութիւնք կը կատարուին խրճամով։

ԱՂԴՐԻԱՍ ՄԿՐԵԱՆ
ՆՆԱՐՓԱ-ՆԵՐԿԱՐԱՔ

Ռիւ Սէքսօթրիս, 1 (Ցունաց Ավէրօֆ աղջկանց վարժարանին ետեւ)

18 տարիէ ի վեր Աղեքսանդրիա հաստատուած եմ։ Ներկի, զարդանկարի, նշանատախտակի [թապէլա], իւզանկար պատկերներու և լուսանկարչական ֆօներու վերաբերեալ կատարած աշխատութիւններովս գոհ թողուցած եմ Եւրոպացի յաճախորդներու։ Գիներս՝ միշտ Աբրանէրէն սուղ, իսկ Եւրոպացի արհեստակիցներէս ածան են։

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ԳՐԵՑ

Ս. ՍԱՊԱՀ ԳԻՆԴԼԵՆԵՆ

Ամէն Հայու համար հենոակեան և ազգային այս խնդրոյն մասին յոյժ շահեկան տեսութիւն մը։

ՓՆՏՌԵԼ ԲՈԼՈՐ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՆ ՔՈՎ։

Գին 5 դրշ. ողջ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ՔԱՐԻՒՂԻ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՄԵԾԱԲԱՆԱԿ ԵՒ ՓՈՔՐԱԲԱՆԱԿ

Աղեքսանդրիա, ՍԻՏԻ ՄԱԹՐՈՒՍԷԼԷ փողոց թիւ 40
(Աբբարիճի մզկիթին դէմը)
[Թէլէփօն թիւ 33-45]

Այս վաճառատունը կը հայթայթէ թէ Աղեքսանդրիոյ եւ թէ Ռամլէի մէջ ՄԱՆԹԱՇԷՆԻ հարազատ ռուսական եւ ամերիկեան բեթբօլը, չափաւոր գիներով։

Ապրանքները օրը օրին կը յանձնուին ամենայն կանոնաւորութեամբ։

ԴԻՄԵՑԷՔ ԵՒ ԴՈՀ ՊԻՏԻ ՄՆԱՔ։

ՊԱՆՔ ՏԷՕՐԻԱՆ
Banque d'Orient

ԱՆԱՆՈՒՄՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Դրամագլուխ՝ ամբողջապէս վճարուած
Ֆր. 25,000,000
Կեդրոնատեղի ԱԹԻՆՔ

Մասնաճիւղեր՝ *Աղեքսանդրիա, Գահիրէ, Սելանիկ-Իզմիր,* Գործակալութիւններ՝ *Միտիլլի, Մանասթիր, Սերէզ եւ Զակազիկ,* Փոխ-Գործակալութիւններ՝ *Պերկամա, Մաղնիսա եւ Սոմա*

ՊԱՆՔ ա'ՕՐԻԱՆ կը կատարէ սեղանաւորական ամէն տեսակ գործողութիւններ։

ՊԱՆՔ ա'ՕՐԻԱՆ կ'ընդունի դրամական աւանդներ, հետեւեալ տոկոսներով.

Հարիւրին 3	*ի տես վճարելի*	
» 3,50	9 *ամիսէն*	»
» 4	1 *տարիէն*	»
» 5	5 *տարիէն եւ աւելի վճ.*	

Նոյնպէս՝ խնայողութիւնը քաջալերելու համար հաստատած է Փոքր Խնայողութեանց յատուկ ճիւղ մը որ կ'ընդունի Ե. Ղ. 20էն Ե. Ղ. 25,000 տարեկան հարիւրին 1 տոկոսով։

Ա. Ն. ՕՏԱՊԱՊԵԱՆ ԵՒ ԸՆԿ.
ՀԱՑ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
Հաստատեալ 1902
Գահիրէ, Սրբէն Կէտիսկ

Կը վաճառուին ամէն տեսակ կերպասեղէն, բրդեղէն, բամպակեղէն, տպածոյ, պաթիսք, զէֆիր, մասաբօլամ եւ մանաւանդ դերձակներու պիտոյքներ, մեծաքանակ եւ փոքրաքանակ։

Ներածմունք ուղղակի Եւրոպայէն։ Ապրանքներու տոկունութեան եւ գիներու չափաւորութեան մասին արդէն իսկ համբաւ ստացած այս վաճառատունը կ'արժէ անգամ մը այցելել։

առիթեն օգտուեցէք

ՎԱՇԱՆ ԹԷՔԷԵԱՆ

ՀՐԱՏԱԼԻ ՅԱՐՈՒԹԻՒՆ
ԳԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Հրատարակուած *1914*ին, Կ. Պոլսոյ մէջ։ Գին *10* դրշ.-Դիմել, սակաւաթիւ օրինակներու համար, ԱՐՍԻի խմբագրատունը։

ՍԱԿԱՐԱՆ

25 Յունիս 1915

ՐԱՄՊԱԿ		Բացում	Փակում
	Յուլիս	14 7]32	14 1|4
	Նոյ.	14 15]16	14 31|32
ՐԱՄՊԱԿԻ ՀՈՒՆՏ			
	Յուլիս	87.20	87.20
	Նոյ.-Յնվր.	84.30	84.30
ԱՐԺԵԹՈՒՂԹ			
Գրեսի Ֆոնսիէ 1886			Ֆր. 304.—
» » 1903			» 243.50
» » 1911			» 249.—
Բուսկի Երկաթուղի			» 139

000082